

քի խաւարին մէջ նստած ժողովուրդ մը իր վրայ ծագած և իր հոգոյն աշքովը տեսած լոյսէն ինքինքը խալառ չզրկելու համար ստիպուած ըլլալով իրը ազգ կամ ցեղական համայնք իր բավանդակ լրութեանը մէջ կազմակերպուիլ, իր հաւատքին ու կեանքին ամբողջ ոյժովը սպառազինուիլ, և աղջովին ապրիլ քրիստոնէական կեանքը, ազգովին ապրուած այդպիսի կեանքի մը զիտակցութեան վկայութիւնն է լոկ այդ կարձայ բայց խորհուրդով և զօրութեամբ լցունի բառը «Ազգային», ըստ ինքեան պատմական տիտղոս մը միայն, և սակայն նուի բազործուած ստորոգելիի մը չափ մեծարժէք սկզբունք մը մեզի համար: — Այս, ուրիշներ կընան հոն տանիլ իմաստասիրական և ընկերային խորհրդածութիւններու ապացոյցը միայն, մենք պարտինք հոն դրկել կեանին վաստը:

Պատշաճ էր անշուշտ, և կարեոր նոյն իսկ, որ Հայաստանեայց Եկեղեցին իր մասնակցութիւնը բերէր այս Եկեղեցական Համաժողովին, առ նուազն՝ հասկըցնելու համար Քրիստոնեայ Եւրոպային թէ Հայութիւնը, հակառակ անսանելի տառապանքներու, որոնք ամէն օր կը կրծեն դեռ իր կեանքը, կը շահազրուուի միշտ որ և է ինդրով որ յանուն Աւետարանի և Քրիստոնէութեան կը խօսի իրեն, և պատրաստ է միշտ մտադիւր սիրով մօտենալ միութեան զաղափարին, բաւական է որ իր Եկեղեցին ազգային ինքնութիւնը տկարացնելու բնոյթն ունեցող որ և է ելքի չյանզի կամ չմիտի նոյն իսկ ան, ուղղակի կամ անուղղակի:

Ի՞նչպէս իրականացնել, սակայն, այնքան բաղձալի բայց նոյն ատեն այնչափ գժուարին նկատուած այդպիսի զործ մը:

Հարց մըն է աս, արժանի մասնաւոր հետաքննութեան:

* * *

Ն Օ Թ Ե Ւ Ն Ի Շ

Նոր Աւետարեր իր Մայիս 21ի թիւին մէջ, ակնարկելով Սիոնի Մայիսի թիւի մը Առօստահարար Առանածաօւենչ խմբագրականին, կը նկատէ թէ Ա. Դիրքի հայերէն աշխարհարար առաջին թարգմանութիւնը (ըստ Encyclopaedia of Missions) կատարուած է ոչ թէ Վենետիկ և Մխիթարեանի մը միջոցաւ, այլ Զօհրապ անուն հմտւ հայկարանի մը կողմէ, և այլն: — Դիտել կոտանք յիշեալ պատ. խմբագրութեան թէ մեր խմբագրականին մէջ երեք չէր ըսուած թէ Վենետիկ որպագրուած է, և թէ իր Հանրագիտարանին հմտւ հայկարան Զօհրապը է նոյն ինքն Հ. Ցովհաննէս Վարդապետ Զօհրապիան, անուանի Մինիթարեանը, որ 1805ին Վենետիկի մէջ սովագրելէ վերջ գրաբար Աստուածաշռունջի միահատոր և քառահատոր և ձեռագրական բազգատութիւններով հըրատարակութիւնը, 1825ին և 1828ին ալ Փարիզի մէջ երկիցս տպագրեց նոր Կոտակարանի իր երկրարար կոչուած հրատարակութիւնը, որ նոյն էջին վրայ զոյտ սիւնակներու մէջ իրարու կը հանդիպադրէ դրաբարն ու Պոլսոյ աշխարհաբարը: Խեկ թէ Աստուածաշռունջի լեզուին ժողովրդականացման զաղափարը իր սկզբնաւորութեանը մէջ բողոքական միտքի ծնունդ չէ եղած բնաւ, առ տոր իրը նոր ապացոյցներ կը յիշեցնենք նախ Ցովհաննէս կոլոս պատրիարքի օրով և հրամանաւ կ. Պոլսոյ մէջ 1806ին հրատարակուած հայատառ տաճկերէն Առակաց Գիրքը, և 1832ին Շուշիի մէջ աշխարհաբար հրատարակութիւնը նոր Կոտակարանին:

Սիոնի նոյն խմբագրականին առիթով, Պէյրութէն, Նամակով մը և գրութեամբ մը կը տեղեկացուի մեղ թէ Նոր Կոտակարանի պատմական մասը ծանօթագրութիւններով միտքին աշխարհաբար հայերէնով հրատարակուած է 1911ին նոյն քաղաքին մէջ, Ցիտուսեան Հայրերուն կողմէ: Առաջին անգամ է որ տեսանք այդ առթիւ մեղ զբկուած այդ աշխարհաբար և նոյնին երեք տարի վերջ հըրատարակուած հայատառ թուրքերէն թարգմանութիւնները, որոնք արդարի ուշագրաւ են իրեն հրատարակչական ձեռնարկ: